

* Գ Ի Տ Ա Կ Ա Ն Ք *

Ք Ա Խ Պ Ք Ի Տ Ե

ԱծիՄ ահա միայն կրնանք ըստ մեր խոռաման քանիմը խօսք դուրցել այս գիւտի մասին. հիմա երբ անցան այն առաջին տպաւորութիւններն և հանդարտութիւն մը՝ կամ լաւ և՛ ընդհանուր թերահաւատութիւն մը տիրեց՝ այժմ միայն կրնանք գատաստան մը կամ գիտողութիւն մը ընել. գատաստան մը որ չէ կանխահաս, ինչպէս ուրիշ բազմաթիւ թերթերու։ Չորս ամիս առաջ յիրաւի զարմացանք թէ ինչպէս փայլակի արագութեամբ այս ուրախալի լուրը աարածուեցաւ Եւրոպայի մէկ ծայրէն մինչև Ամերիկայի միւս ծայրը. այս բանս մեր զարմանքն աւելի գրգռեց՝ երբ տեսանք որ քաղաքական լրագրաց մէջ անգամ՝ ամենօրեայ խօսակցութեան նկւթե եզաւ այս գէպը. սակայն այս մասը դիւրին է բացարել՝ երբ նկատենք որ այս տեսակ լրագիրներու համար՝ մեռեալ եղանակ մը լլարվ ձմեռանայինը՝ պաշար եղաւ իրենց ամենօրեայ յօդուածոց։ Այլ ինչպէս բացատրենք բժշկաց այն ահագին շարժումն և գաղթականութիւնն ամէն աշխարհքէ. մանաւանդ երբ մտածենք որ համեստն բոլութիւնը գիւտը հրատարակած ժամանակ՝ շատ ամիոփմամբ և շափաւորութեամբ խօսեցաւ իւր գեղին զօրութեան վրայ. սգտակար հրատարակելով զայն թերես հիւծախտի առաջին վիճակին տակայն այս ալ չսառուգուելով պէտք չէ ամեննին զիսխ յանցաւոր համարել. Այսօր բժիշկը կը ճանչնան այս հոչակաւոր Աւշին բաղադրութիւնը, որ ինչպէս կ'ըսէն՝ կը բաղկանայ քաղցրիտէ, և մշակմամբ այն հիւծախտի բակեղ ներուն՝ զորս գտաւ Քոխ 1883ին. Այս գիւտին ժամանակ մեծ աղմուկ ծագեցաւ, շփոթելով իւր ճանաչողական արժէքը, առողջաբանականին (Thérapeutique) հետ՝ զոր գեռ չունի, բացատրելով ըսածնիս՝ Քոխի բակեղը հիւանդի մը թուքին մէջ զիտուած՝ եղաւ և է այժմ նաև յայտնի նշան մը հիւծ-

ախտի, բայց ասով չենք կրնար զիտնալ թէ ինչպէս պէտք ենք ազ-
գու կերպով բժշկել իւր հիւանդութիւնը. Ահա այս նպատակին և
վախճանին համար կ'աշխատէր գերմանացի նշանաւոր բժիշկը. Հա-
նելու համար երկու ճամբայ կրնար բռնել. կամ գտնել գեղ մը որ
թափանցելով մինչ ՚ի թղթս սպանանէր անդ անմիջապէս զմիքրոպն
վնասակար, կամ գտնել ուրիշ գեղ մը՝ որ անուղղակի կերպով ըս-
պաննէր այս միքրոպը՝ իւր աճած վնասեալ մասունքը՝ անյարմար ը-
նելով այլ ևս զինքը անուցանելու. Այս վերջինս թուէր թէ գտաւ
Քոիս յետ անխոնջ աշխատանաց և բազմաթիւ փորձերու. սակայն
գժրազդաբար այս գեղս ալ անյարմար կը թուի այժմ թղթային հիւծ-
ախտին. որ թէպէտ անյարմար եղաւ թղթային հիւծախտին՝ սա-
կայն ազդու եղաւ այտուցախտին (Lupus). Այտուցախտը ու-
րիշ բան չէ բայց եթէ հիւծախտին պատճառած կերպերէն կամ
ձևերէն մին, վնասելով յարակից մատունք ուր կը գոյանան. այս տե-
սակ հիւծախտը եթէ կարենան ենթակայ ըլլալ արտաքին դարմա-
նոց (traitement). կը կոչուին վերաբուժական հիւծախտ։ Այս տե-
սակ հիւանդութեանց դէմ շատ օգտակար կերպով գործածուեցաւ
Քոխի աւիշը. Հիւանդութիւնը ճանանաէն վերջը՝ հիւանդին եր-
կու ուսոց մէջ տեղը կը ներարկեն (injester) հեղուկին քանի մը
փոքր կաթիւները. Այս գործողութեան կը շարունակէ զօրաւոր ջերմ-
մը, սարսուռ և ընդհանուր յուզում մը. Մի և նոյն ժամանակ եթէ
հիւանդութիւնը այտուցախտ է՝ կ'ուռի, կը կարմիր և կը ցաւի. կամաց
կամաց ջերմը կը գաղրի, և վնասեալ հիւսուածները չորնալով՝ կը
բաժնուին կը թափին. Սակայն եթէ նոյն այս գեղը գործածենք թո-
քային հիւծախտաւորի՝ պարագայները շատ տարրեր են՝ թոքը չի
նմանիր քթի գործ արանին՝ զոր կարենանք ուզածնուռ պէս անխոր-
հըրգաբար ուաեցնել և բորբոքել, և այն փոքրիկ մասունք՝ որը կը բաժ-
նուին թղթէն չորնալով՝ չունին ազատ համարձակ ճամբայ մը զուրս
ելնելու. Ահա այս է պատճառ այն ձախորդ փորձերուն՝ զորս կատա-
րեցին բազմաթիւ բժիշկը խեղճ հիւանդաց վրայ. Համառօտելով այժ-
մեան կարծիքը կը զուրցենք՝ որ Քոիսի դրութիւնը կրնայ գործա-
ծուիլ ըստ կամս արտաքին կամ վերաբուժական հիւծախտութեան
մէջ բայց ոչ երբեք թղթային հիւանդութեանց, մինչև որ այս գեղին
յառաջ բերած անպատեհութեանց առաջը չառնուի.